

ԿՐՈՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԻ ԱՆԺԱՆՈԹ ԽՕՍՔԵՐԸ

(AGRAPHA)

Հնամբեցաղներուն թերեւս զարմանք պատճառէ յօդուածիս վերնագրին ընթերցումը: Վատահարար հարց տան անոնք թէ միթէ կանոնական չորս Աւետարանները չե՞ն պարփակեր Քրիստոսի բոլոր խօսքերը, և եթէ ոչ՝ ինչո՞ւ համար անոնք դուրս ձգուած են Աւետարաննեն: Վերոյիշեալ հարցումները ինքնարերարար կը պատասխանուին երբ ի մտի ունենանք հետեւեալները —

1. Երկար ժամանակ Քրիստոսի կեսանքին ու գործունէութեան պատճութիւնը և ուսուցումները բերանացի եղան: Առաքեալներն ու աշակերտները Քրիստոսի վարդապետութիւնը բերանացի կը տարածէին Փոքր Ասիոյ Երկիրներուն, Յունաստանի և իստալիոյ մէջ: Վարդապետը զրաւոր աւանդ չձեց իր հետեւորդներուն. բայց, Յ. Ք. 64 թուականին, Ներոնի հարածանքէն ու հրամայած կոտորածէն Լոտք, ողջ մնացած քրիստոնեաներ հաւաքուելով տեսան թէ իրենց եղբայրներուն կարեւոր մէկ մասը սպաննուած էր, ինչպէս օրինակ Պետրոս Առաքեալ: Անոնք իմաստութիւն սեպեցին զրի առնել Յիսուսի պատճութիւնը և այդ էական դորձը յանձնեցին Մարկոսի: Մարկոսը կը կազմէն մեր այօրւան Աւետարանները, ըստ Մատթէոսի, Մարկոսի, Ղոկասու և Յովհաննէսի: Քանի որ կանոնական հաշակուած չորս Աւետարանները իրենց մէջ չէին պարփակած Քրիստոսի բոլոր խօսքերը և ուսուցումները, միւս աւետարանները ևս չըջադայութեան մէջ էին սկզբնական չըջանի քրիստոնէական աշխարհին մէջ:

ու զործունէութեան մասին զոյ եղող աւանդութիւնները:

2. Մարկոսի Աւետարանին հրամարակութիւնը մէծ ընդունելութիւն գտաւ նորադարձ քրիստոնեաններուն մօտ: Ուրիշներ եւս հւտեւելով Մարկոսի օրինակին, սկսոն նիսթեր հաւաքել Քրիստոսի անձին, ապրելակերպին, հրաշագործութիւններուն և վարդապետութեանց մասին: Կարծ ժամանակի ընթացքին, բաղմաշատ քրիստոնեաց չըջանակներ ունեցան իրենց Աւետարանը, այնպէս որ Բ. զարու կիսուն, քրիստոնեայ Եկեղեցին ստիգմացաւ քննել ՄՀանքող Աւետարանները և օրինակները վուրացնել: Անոնք կը կազմէն մեր այօրւան Աւետարանները, ըստ Մատթէոսի, Մարկոսի, Ղոկասու և Յովհաննէսի: Քանի որ կանոնական հաշակուած չորս Աւետարանները իրենց մէջ չէին պարփակած Քրիստոսի բոլոր խօսքերը և ուսուցումները, միւս աւետարանները ևս չըջադայութեան մէջ էին սկզբնական չըջանի քրիստոնէական աշխարհին մէջ:

Քրիստոսի անձանօթ խօսքերը, որոնք կը ճանչցուին յանարէն Agrapha անունով, կանոնական Աւետարաններէն անջատ՝ կը զանուին նաև այլ հեղինակութիւններու մէջ, զորս պիտի տեսնենք:

AGRAPHA-ի ԳԻՒՏԸ ԵՒ

ՈՒՍՏՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

1889 թուականէն սկսեալ Քրիստոսի անձանօթ խօսքերը ուսումնասիրութեան նիւթ դարձան:

Agrapha-ներու հաւաքումի դժուարին

զործը կատարած է Alfred Resch: Իսկ 1896ին, ամերիկացի գիտնական J. H. Rogers-ի կը պարփակ Քրիստոսի հաւաքած Agrapha-ներուն քննադատական ուսումնասիր

բարթիւնը, որ ցարդ մնացած է յիշեալ նիւթը չօշափող զասական զործը:

1897-ին, անգլիացի երկու հնախօսներ՝ B. P. Grenfell և A. S. Hunt, Oxyrhynchus քաղաքի (այժմու Behnesa, Միջին Եգիպտոս) իրենց պեղումներուն ընթացքին, Բ. Պ. Գրենֆելը պատկանող պապիրոս մը դատան, ուրուն երկու երեսները զրուած էին: Պապիրոսի ընթերցումէն ի յայտ կու զար որ անմաս կը կազմէր Քրիստոսի խօսքերու հաւաքածոյի մը:

Դարձեալ նոյն հնախօսներուն կը պարտինք գիւտը Թովմասի Աւետարանին և յաւելեալ երեք պապիրոսներու:

Բանասէրներու համար հետաքրքրական էր զիտնալ թէ Դ. գարէն առաջ ինչպէս կազմուած էին այս փոքր զրքերը (8.5×7 սմ.): Բարեքախտարար, բացատրութիւն մը կը դանենք Սր. Յովհան Ասկերերան Հայրապետին քարոզներէն մէկուն մէջ, ուր կը յիշուի թէ «կիներ և փոքրեր սովորութիւն ունին հմայեալի տեղ փոքր աւետարան մը կրել իրենց վիրէն»:

Agrapha պապիրոսներու յաջորդ գիւտը կը կատարուի 1935 Թուականին, H. I. Bell և T. C. Skeat զիտնականներու կողմէ:

Սակայն, 1945-46 տարիներուն, Հիւականին Եղիպատոսի մէջ զտնուող Գորթական մատենադարանի մը ձեռապիրներուն ի յայտ դալը, գերազանցեց վերոյիշեալ նախորդ դիւտերը:

Բասնեւչորս վաւերաթուղթերը գտնուեցան կուժի մը մէջ. անոնք թէեւ կ'իյնոն նոր կտակարանի պարականոն զրքերու շարքին, բայց կը բովանդակեն Քրիստոսի մէջի անծանօթ խօսքերը:

Քրիստոսի անծանօթ խօսքերու դիւտեն ամենակարեւորը և Հետաքրքրականը Թովմասի աւետարանն է: Ան Յիսուսի կեանքի մասին պատմութիւն մը ըլլալէ աւելի՝ հաւաքածոյ մըն է Քրիստոսի խօսքերուն⁽¹⁾:

(1) Թովմասի աւետարանին ուսումնապիտութիւնը և քարզմանուրիւնը կատարած է Գերեննելի նպա: Փոլատեան: Տե՛ս, «Աւետարան Ըստ Թովմասու», երեւան հանուած Եղիպատական նորագիւտ պապիրոսներէ», Պէյքուր, 1960:

Սկզբնադրիւթեր որոնցմէ քաղուած են Քրիստոսի անծանօթ խօսքերը:

Ա.—Նոր Կտակարան

Նոր կտակարանի մէջ Քրիստոսի Երկու խօսքերուն կը հանդիպինք, որոնք արձանագրուած չեն չորս Աւետարաններուն մէջ:

ա.—Պօղոս Առաքեալ մէջը բերում մը կ'ընէ Յիսուսի խօսքին երբ հրաժեշտ կ'առնէր Եղիպատոսի երէցներէն —

«Ամէն բան ձեղի ցուցուցի, թէ այսպէս պէտք է աշխատիլ ու տկարներուն օգնութիւն ընել, և միտք բերել Տէր Յիսուսի խօսքը՝ զր ինք ըստ Աւելի երանելի է տալլ բան թէ առնելը» (Գործք Առաքելոց, ի. 35):

բ.—Պօղոս առ Թեօաղոնիկեցւոց ուղղած Առաջին Թուղթին մէջ կը զրէ, թէ մէկնելները որ յարութիւն պիտի առնեն, ողջերուն հետ միանալով երկնքը պիտի բարձրանան Քրիստոսի երկրորդ գալուահանն:

...«Ետքը մէնք ալ որ ողջ մնացած ենք՝ անոնցմով մէկտեղ պիտի յափշտակուինք ամպերով Տէրոջը առջեւ ելլելու օդին մէջ, և այնպէս յաւելուան Տէրոջը հետ պիտի ըլլանք» (Դ. 16):

բ.—Աւետարանի Զեռագիրներուն մէջ գոյ յաւելումներն ու տարբերակները

Առաջին, Յիսուսի պատմութեան վերաբերեալ զրութիւն մը Յովհաննու Աւետարանին մէջ եւ

Երկրորդ, Ղուկասի կողմէ արձանագրուած Երկու խօսքեր՝ որոնք թէեւ կը պակէսին նախնական նորագիրներու մէջ, սակայն զործածուած են հին ձեռապիրներու մէջ:

Անոնք, սկզբնական շրջաններուն զըրւած ըլլալով ձեռապիրներու մէջ, այժմ կը զտնուին ներկայի իրենց տեղը Աւետարաններուն մէջ.

«Եւ ամէն մէկը իր տունը զնաց: Եւ Յիսուս Զիթենեաց լեռը զնաց: Ու առառուանց նորէն տաճարը եկաւ, և բոլոր ժողովուրդը իրեն կու զար՝ ու ինք նստեր

կը սորվեցնէք անոնց : Եւ զպիրները ու փարիսեցիները չնութեան մէջ բռնուած կին մը բերին անոր , ու զանիկա մէջտեղը կայնեցնելով՝ ըսին իրեն , Վարդապետ , այս կինը չնութեան մէջ այս մեղքը դործած առենք բռնուեցաւ : Եւ օրէնքին մէջ Մովսէս մեղի սրատուիրեց այսպիսիները քարելոծել . Հիմա գուն ի՞նչ կ'ըսես ատոր համար : Զայս կ'ըսէին՝ զանիկա փորձելով՝ որպէսզի անոր վրայ ամբաստանութիւն բնելու առիթ մը ունենան . բայց Յիսուս զէպի վար ծռելով՝ մատովը գետին վրայ կը զրէք : Սուկայն Էրը վրան ինկան՝ հարցընելով իրեն , վեր նայեցաւ ու ըսաւ անոնց , Զեղմէ անմեղ եղողը՝ առաջ անիկա թող քար ձգէ ասոր վրայ : Եւ նորէն զէպի վար ծռելով՝ գետին վրայ կը զրէք : Եւ անոնք զայս լսելով ու իրենց խզճմտանքէն յանդիմանուելով՝ մէկիկ մէկիկ դուրս կ'ելցին , ծերերէն սկսած մինչեւ յետիները . Եւ Յիսուս մինակ մնաց , ու կինը մէջտեղը կայնած : Եւ Յիսուս վեր նայելով՝ ըսաւ անոր , Ավ կին , ո՞ւր են անոնք որ քու վրայովդ ամբաստանութիւն կ'ընէին . մէկը քեզ շդատապարտե՞ց : Եւ անիկա ըսաւ , Ոչ մէկը , Տէր . ու Յիսուս ըսաւ անոր , Ես ալ չեմ զատապարտեր քեզ . զնա ու ասկէ հուե մեղք մի դորձեր» (Յովհ. է. 53-լ. 11) :

«Եւ ըսաւ Յիսուս , Հայր , Թողութիւն տուր ատոնց , վասնզի չեն զիտեր ինչ կ'ընեն» (Ղուկաս , իթ. 34ա) :

«Եւ զարձաւ յանդիմանեց զանոնք՝ ըսելով , Զէք զիտեր թէ ինչ հոգիի տէր էք դուք . վասնզի Որդին մարդոյ չեկաւ մարդոց հոգիները կորսնցնելու , համար փրկելու» (Ղուկաս , թ. 55-56ա) :

Դ.— Պարականոն Աւետարաններ և այլ պարականոն զրութիւններ

Պարականոն Աւետարաններէն ամենակարեւորն է Նազովրեցիներու Աւետարանը , որուն մէջ բաւական թիւով խօսքեր կան որոնք չենք դտներ Կանոնական Աւետարաններուն մէջ . օրինակ , կը կարդանք թէ Յիսուս իր անմեղութեան համար կը մերժէ

մկրտուիլ Յովհաննէս Մկրտիչէն . ան կ'ըսէ :

«Ե՞րբ մեղանչած եմ ես որ պարտաւոր եմ երթալ եւ իրմէ մկրտուիլ» :

Այլ Պարականոն Աւետարանները որոնց մէջ կը հանդիպինք Agrapha-ներու հետեւալուներն են . —

— Ebionites

— Կոստոնիկան

— Թովմատի

— Յակոբոսի

— Կեղծ Մատթէոսի և

— Նիկոդիմոսի :

Պարականոն զրութիւններէն կարեւոր են

— Թղթակցութիւն եղեսիոյ Արդար Թագաւորին եւ Յիսուսի միջև :

— Epistula Apostolorum , որ խօսակցութիւն (dialogue) մըն է Յիսուսի և անոր աշակերտներուն միջև , Քրիստոսի Յարութիւններն ետք տեղի ունեցած :

— Պատմութիւն Հիւսն Յովսէփի , զոր Յիսուս ձիթենիներու լերան վրայ իր սուաքեալներուն պատմած է իր հօր կեանքին և մահուան մասին :

— Յայտնութիւն Պետրոսի :

— Թուղթ Տիտոսի և այլն :

Դ.— Եկեղեցական Հայրերու գործերուն մէջ :

— Բարիտոսի

— Կղեմէս Բ.-ի

— Յուստինոսի

— Երանոսի

— Կղեմէս Աղեքսանդրոսիի

— Տերտուղիանոսի և այլն :

Ե.— Պատարագամատոյցներ եւ Եկեղեցական Կանոններ

Որոնց մէջ շատ քիչ թիւով Agrapha կը դառնուին : Աղեքսանդրոյ Պատարագամատոյցին մէջ , Տէրունական աղօթքին մէջ կը կարդանք հետեւեալ յաւելումը .

«Եւ մեղ փորձութեան մի տանիք որ կարող չենք տանելու» :

Իսկ Եկեղեցական Կանոններէն են .

— Didache Բ. զար

— Syrian Didascalia Գ. դար

— Apostolic Constitutions Գ. դար:

Զ. — Կիոստիկեան յայտնութեանական համեր և երգեր

Կիոստիկեան Աւետարանէն անկախ կան նուել Հետեւեալ Կիոստիկեան զրութիւնները.

— Book of Thomas the Athlete

— Apocryphon of John

— Pistis Sophia

— The Two Books of Jeu

— Memoria Apostolorum

— Questions of Mary

— Excerpta ex Theodoto

— Kephalaia

— Book of Mysteries

— Odes of Solomon Խւայլն:

Է. — Թալիմուտ

Թալիմուտական զբականութեան մէջ միայն Երկու տեղ կը հանդիպինք Քրիստոսի անձանօթ խօսքերուն.

Ա. — Արամէտական խօսքը Մատթէոսի Ե. Գլ. 17րդ. Համարէն թէ՝ մի կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարդարէները աւրելու, չեկայ աւրելու հապա կատարելու:

Բ. — Մէծ հռչակ վայելող Եղիազար Հիւրկանոս Հրեայ աստուածարանին մէկ զրութեան մէջ, ուր վերջինը կը նկարագրէ իր տեսակցութիւնը Գալիլիացի Յակոբոս անունով անձի մը հետ: Յակոբոս Հետեւեալ հարցումը կ'ընէ Հիւրկանոսի. «Ձեր օրէնքին մէջ զրուած է, դուն պոռնիկին վարձքը պէտք չէ բերես Աստուծոյ տունը, ուրեմն, օրինաւո՞ր է այս տեսակի գրամ զործածել Քահանայապետին խորհրդական մը հոգալով»: Երբ Եղիազար տալու պատասխան մը չի դտներ, Յակոբոս իրեն կ'ըսէ. «Այսպէս սորվեցուց ինծի նազովրեցի Յիսուսը. Պոռնիկի մը վարձքէն հաւաքուած զումարը պիտի վերադառնայ

պոռնիկի մը վարձքին: Ազտեղութեանէ եկածը պիտի վերադառնայ ազտեղութեան»:

Ը. — Խալամական հեղինակներ

Խորամ Հեղինակներու մօտ, մասնաւորապէս խորամ աստուածարան էլ-Ղազալիի զրութիւններուն եւ Գուրանին մէջ կը դըմնըին շատ մը պարականոն տողեր ու Ացրափաներ:

Խորամներ Յիսուսի պատմութեան ու վարդապետութեան ծանօթացան Քրիստոնեայ կրօնաւորներու միջոցաւ: Ապա Թալիթա էլ-Մաքքի զրութիւնը, գովարանելով խոնարհութեան առաքինութիւնը, Յիսուսի մասսին զրած է Հետեւեալը. «Ան ըստ Խորամիի դաւակներուն, ո՞ւր կը մեծնայ հումարը. Հոդին մէջ: Ճշմարիտ կ'ըսէմ ճեզի, իմաստութիւնը միայն կրնայ ամիլ մարդու սրտին մէջ, երբ ան հոդի վերածուած է»:

Աղրար մեծ Մոնկոլ թաղաւորը (1517-1605) պատերազմէ մը ետք յազդական մուսք կը գործէ իր մայրաքաղաքը Fath-pursikri (Հնդկաստան) եւ այդ առթի մզկիթին հարաւային գրան վրայ կ'արձանագրէ Յիսուսի հետեւեալ խօսքը.

«Յիսուս, խազաղութիւն թող ըլլայ եր վրայ, ըսած է. Այս աշխարհը կամուրջ մըն է, անցիր անոր վրայէն, բայց հոն մի ընակիթը»:

Նոյն իմաստով Երբայեցուց Թուղթին մէջ կը կարդանք.

«Վասնզի մենք հս մնայուն քաղաք չունինք, հապա հանդերձեալը կը փնտունք» (ԺԳ. 14):

Քրիստոսի՝ մեզի անձանօթ եղող խօսքերուն ուսումնասիրութիւնը եւ յայտնարերումը ոչինչ նուազեցուց կանոնական չորս Աւետարաններու արժէքէն, այլ իր օգուտը ունեցաւ՝ լոյս սփոելու եւ առաւել տեղեկութիւններ տալու Յիսուս Քրիստոսի կեանքին եւ ուսուցումներուն մասին:

ԲԱՐԳԵՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԼՆ.